

## ՅԵԿՈՎԲՈՍ ՄԵՍՐՈՊ Վ.

ԳԵՆԴԵՍ ՕՎԼՈՒ ԾՐԸՊԵՑՆ Կ. ՊՈՂՍԵՑԻ  
ՄԹԵԳՈ. ԼԱՌԻՐՈՒ ԵՒ ՑՈՒՌՈՒ ԿՈՒԿԻՌ

(1707—1779)

Վանի մը վաւերագիրներէ միայն կը ճանչ-  
նակը այն Արքեպո. ի կենաց քանի մը պարա-  
գաները:

Մրէլ Արքեպո. ի կենազգութեան մէջ,  
զոր վերն (էջ 584) Հրատարակեցի, ի լոյս  
ընծայշի Յակովլու-Մեսրոպ Արքեպո. իս մասին  
քանի մը վաւերագիրներ Ասոնց Համեմատ՝ Յա-  
կովոս անուամբ Կ. Պողմեցի դարբին մը, որդի  
քեահեա Արագ օղուրի, եկեղեցական վիճակի  
բաշարվ՝ կը հետեւի հայ Կաթողիկէ եկեղե-  
ցականի մը, որ կը սորվեցնէ իրեն եկեղեցական  
ուսումները, Եթեայ աերշ-շն Լատին Եպիսկոպոս  
Պոմայի կը յանձնարարէ զինքը Կաթողիկէ Հայոց  
Համար անուանուած իր փինանորդն (վիքար)  
Նիկոմիդացի Եղիշաննեւ, որ Ս. Փողոսից Դպրա-  
նոցին աշակերտ եւ Աստուածածնուան վար-  
դապետ էր, որպէս զի ձեռնադրուելու վիայա-  
կան տայ անոր. Սոյն փինանորդը նաեւ իր խուկ  
վիայականը կու տայ եւ. Կ. Պողմեցի իրացու  
Աթանա Մէրաստեան Կամ Տայի-Խմբնեանի հետ  
կը զգիւ զինք ի Սեբատիա, որպէս զի նոյնական  
Դիեցայ դիւլին Ս. Գեորգ վանքին ծանօթ հայ  
Կաթոլիկէ Եռաշնորդ Արէլ Արքեպո. ևն քա-  
հանայ ձեռնադրուի ըստ հայ ծիսի:

Մրէլ Արքեպ. տիրացու Յակովլուը վերս-  
տին քննելն ետեւ 1741 Յունիս 12 օննատե-  
կոստէր օրը կը ձեռնադրէ քահանայ, եւ այնու-  
հետեւ կու տայ մասնաւու եւ ծայրագյն վար-  
դապետութեան աստիճանները, եւ ասոնց Հա-  
մար ալ վիայագիրներ կու տայ: Մենարազ Ա. եւ  
ընկերը փինանակ Կ. Պողմ վերագառնալու,  
ինքնագլուխ կ'որոշն երթալ Սոյն Կաթողիկո-  
սին, յուսաւով Եպիսկոպոս ձեռնադրուիլ: Ան-  
շուշը կրնամբ ենթադրել որ ասոնք 30 տա-  
րեկան եղած պիտի ըլլան:

Յակովլու-Մեսրոպայ եպիսկոպոս ձեռնա-  
դրուած ըլլալուն վիայագրին Համեմատ, որ նոյն-  
պէս Ընտոնեանց Դիւլանն ի Կ. Պողմին կը պա-  
հուի, զինք ձեռնադրած է 1742 Օգոստ. 15 ին  
“Յովհաննէս Կաթողիկոս ամենայն Հայոց եւ Պա-  
տրիարք տան Կիլիկիոյ... եւ սպասաւոր մէծ եւ  
սքանչելաշնորհ Սուրբ Մշջն Լուսաւորչին Ոհա-  
ւոր անուամբ ամենասուրբ Երրորդութեան եւ  
նշանաւոր Սուրբ Խաչին իսկական հրամանն թէ ամե-  
նայն որ հարցի ի վէճու այս՝ փշեսցի, եւ յոր վե-  
րաց անկիցի հոսեսց զիս:

Գրիգորի Լուսաւորչին մերց, եւ Սրբոյն Յակո-  
բոյ Մծրնայ պահէլցործ Հայրապետին եւ  
այլց Սրբոյն որբ հան ի սուրբ Ամեոսու ի պահ-  
պանութիւն ամենայն հաւատացեալ քրիս-  
տոնից:

Սոյն վկայական կոնդակը վաւերականու-  
թեան ամեն նշաններն ունի գումար նկարուած է  
եկեղեցւոց մը աշտարականման Կաթողիկէները.  
կը կրէ Երեք հատ Կարմիւագոյն (Կաթողիկուու-  
կան) բոլորոց մէծ ինք, որուն մէջտեղը կայ  
Փրկէ հիսանդրին եւ ասոր շուրջը գրուած  
“ՔՍԻ ԾԻՑ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿՐՊԱԿԱՆ ԱՄ  
ՀԱՅՈՑ ՈՒՃՄԴԻ,, որ է Քրիստոփ Թուական  
1705. Դարձեալ կոնդակին եղերը Կոմուած  
է ութանկիւն կնիք մը, որուն ընդերցուածն է,  
“ՔՍԻ ԾԻՑ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿՐՊԱԿԱՆ ԿԱԹՈՊԴԻԿԱՅՈՒ,,  
Բնագիրն հետեւեալն է”:

Յիսուսի Քրիստոփ ծառայ տէր Յովհաննէս  
Կաթողիկոս ամենայն Հայոց եւ Պատրիարք տան  
Կիլիկիոյ, եւ սպասաւոր մէծի եւ սրբանչելաշնորհ  
Սուրբ Մշջն Լուսաւորչի, եւ այլ գերապատուածներն  
Առարկուովն օրբազան Հայրապետոց ի Բաւակա-  
նութեան Հայոց ՌԱՃԱԱ եւ ի յամենան Օգոստոսի  
Ժ. Ք. մէծահայակ եւ ի կենանակ հրաշալի տօնի  
վերաբիման ամեն օրհնեալ սորբ Սոստածածնին,  
Կամք եւ համութեամբ եւ ողորութեամբ մէծամեծ  
վարդապետաց եւ նոցին իսկ վիայական քարտիգիւ  
եւ համակաւ, եւ համութեամբ բաղտում մէծամեծ  
եւ բարեազան անձնց վկուսանինքնուղեցի արա-  
պեան զինքուած աշտարակեան ձեռնադրէի նկիս-  
կուու Լանդերուին կաթողիկէ եկեղեցւոց Քրիս-  
տոսի Սոստածոյ մերոյ: Սհաւոր անուամբ ամենա-  
ուոր Երրորդութեան եւ նշանաւոր սուրբ Կաչիւս,  
եւ Հզոր աշխ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ  
եւ սրբոյն Յակովլու Մծրնայ պահէլցործ Հայ-  
րապետն եւ այլց սրբոյն որբ հան ի սուրբ Աթոռու  
ի պահպանութիւն ամենայն հաւատացեալ քրիս-  
տոնից: Ու որ հնէեալ ձեռնադրէի զիրիկ որ-  
դիք մէր զինք Մէրկոր վարդապետն ի սուրբ Աթոռու  
բարձր իշխանութեամբ եւ անամիսութեամբ եւ  
հանդիսաւոր ուրախութեամբ ի հանդիսի, ամէն:  
Յաղաքու որյ ետու ցուլք եւ գաւալան պատուոյ եւ  
տանամին Ահաւածեալ հաւատարիմ եւ մեայ  
զգուշութեամբ սպատածային փեսայութեան օր-  
բազան Եկեղեցւոց ճշմարիտ հաւատաց հաւատա-  
գան գաւանութեամբ սուրբ միշտ, ամէն: Նոյնպէս եւ  
զիւետարանն տուեալ չնորդնեցի, զի քանաքեալ քա-  
րուոսից ընդ ողորու տիրեցրաց ամենայն Հայկա-  
զուն սերից ըստ աերանական հրամանն թէ ամե-  
նայն որ հարցի ի վէճու այս՝ փշեսցի, եւ յոր վե-  
րաց անկիցի հոսեսց զիս:

հրաման եւ իշխանութիւն գործ եպիսկոպոսութեան կառարելոյ զայսիսի, պարինը ինչաւ, թէ և եկուոցի օրհնել, թէ և սարկատագ օրհնել, թէ դպրի օրհնել եւ թէ քահանյա օրհնել եւ ամենայն կարգ եւ ազման եպիսկոպոսութեան։ Տուեալ շնորհեցի հրաման հոգեւոր որդուց իմայ 8եր Մեսորոց վարդապետութեան եւ եպիսկոպոսի, ոչ ոք ամբ իշխանութիւն դամ հականակել թէ ի մերը եւ թէ յօտացաւ կապահան ի սամանէ ի վերց յերկի, եղիցի կապահան յերկինս, եւ արձակեան՝ եղիցի արձակեալ յերկինս, ըստ տերուուական հրամանին, անիծեալքն ի սամանէ եղիցի անիշեալ, եւ ամենու համառակորդն գործ եւ առըր Աթոռոյն եւ որոյ Լուսառորդ է հակառակ, եւ գամ հնապանդեալքն՝ մեզ, եւ առըր Աթոռոյն են հնապանդ ըստ տերուուական ձայնին որ ասէ, որ ճեզ լրէ, ինձ լրէ, եւ որ անարդէ զեղի, զի՞ անարդէ, որ ճեզ ընթացի եւ զառարժին իմ ընթացին. եւ թէ որ ոք արրաւցէ ճեզ արագի մը չուց ցորու յանու միայն աշունիքափ, ոչ կորուցէ զվարձն իւր. եւ զամենայն հրամանեալն ի դրվական ուորը Աւետարանէն, Լուսառոց Կառաջը հրամանաց մերոց, եւ հնապանդոքն օրհնեալ եղիցին ի յԱստածած պետականէն, եւ յամենայն որոց եւ ի դատուց իմանալի սպասարաց։ Ամեն։

Այս է պատուեք եւ հրաման ամենայն հաւատապետական Արշակունյաց սեւու եւ ինք վիայական Արշակունյառաստեան ի ենու հոգեւոր որդուց մերը Տէր Մեսորոց վարդապետի եւ Արքապետիսկոպոսի որ եւ հոգի քէհեայ արազողլի որդի. Ամեն։

Սակայն եթէ Սոյ կաթողիկաց գումազանարքերուն նախիք, (դր օրինակ, Ս. Փրկչի Հիւանդանոցի Օրացցց, 1909, էջ 284) 1742ին կը նշանակուի Սիրոյէլ Աջապահեան 1737—1758. Իսկ Յոյնանենէն անուամբ կան երկու Համեցիներ 1705—1721 եւ Յովհաննէն Համեցի 8եր Ադամ 1727—1734, որոնցն եւ ոչ մէկը կը յարմարի մեր կոնդակին, բայց միայն առաջին Համեցոյն կաթողիկոսատեան սկզբնարութեան 1705 թուակնն. ասկայն արիկայ, ինչպէս կը նշանակուի, ասցոյ մեռած է 1721ի ի Դեկուի, եւ ասպանագիրը ցայսօր կը կնայ Սոյ կաթողիկոսարամի Ս. Գր. Լուսառորի եկեղեցին (Սիստան 217, «Բի. զանդիքն», 1899, թ. 970). Յաջորդներ կը նշանակուին

Գրիգոր Կեսարացի, “Աւղուրլու”, 1721—1727 Յովհաննէն Համեցի Տէր-Ադամ, 1727—1734 Ղուկաս Աջապահեանց, 1734—1737 Միքոյէլ Աջապահեանց, 1737—1758

Ասոնցմէ եւ ոչ մին մեր կոնդակին թուականին կը միարանի, եւ ատական միշտ թուականը կոնդակինն է, զոր կը ստուգեալ Աջապահեան անէն Սոյ Եփրեմ Կաթողիկոսին (1771—1785)

մէկ գրութենեն, որուն օրինակը Ամենայի Մսիթ. Մատնատարանը կայ թ. 90 (Տաշեան, էջ 357). Սոյր համեմատ՝ Գրիգոր Կեսարացի “Աւղուրլու”, կաթողիկոս Ամսիա վախճանեցաւ 1727ին, եւ յաջորդ Հուակուեցաւ 8եր Ադամ, որ Ա. Յօվհաննէս Համեցաց (1705—1721) մէկ ազգականն էր, ասկից ալ անոր նման Համեցին նստաւ, եւ անշոշչ տեղի ազդեցութիւն վատարկելու համար՝ անոր անունն ու կիրին ալ միան գործաենը, որով թէպէտ 1727ին սկսած կ'ըլլայ, ասկայն իր կոնդակներուն վրայ իրեն սկրնաւորութեան թուական 1705 Նշանակուած կը գտնուի. (“Ճի իրեւ վախճանեցաւ 8եր Գրիգոր Կաթողիկոսի ի ՅԱմափա, յաջորդեաց զաթուոն 8եր Ադամ ուղական Համեցի 8եր Յովհաննէս Կաթողիկոսին, եւ կոչցաւ Յովհաննէս. եւ վարեր կերտա Տեան Յովհաննիի մեծք եւ առաջինուոյ կաթուու զիկափ. Եղաւ 8եր Ադամն այս ըստ անուանակցույն իւրց յերկորդ ադեն՝ գործել եւ պահել. բայց անձաշակ գործ սա ի բաղցրութենէն մեղբ Աստածածոյին իմաստից՝ ոչ բարոր գոհէր զաթուոն,, Զ. Եփրեմայ, էջ 63.) Յակովառ-Մեսոր Կեսարաց սպասարապի կոնդակին համեմատ՝ 1742ին գեւ ողջ է ոյն Բ. Յովհաննէս, ամէն անեանօթ կը մնայ տակաւին։

Ասոր օրովան Աջապահեանց տունն յերեւան ելաւ, եւ կազար անուն իւր 18—19-ամայ Երևանարտ մը՝ իւր 1731ին Սիս կաթողիկոս նստաւ Ս. Աջին գործաթեամբ, մինչ նոյն Սիս անէք եւ Յովհաննէն Համբանին եւ Էջմանի կաթողիկոսն, ուր 1439—41 ի միաց գին Ս. Աջըն գաղափի Սսէն փայտուած ըլլալը կը հաստատի քանի մը գորոշերէն, որ միջնուն նաեւ կաթողիկոսութիւնը փոխադրեցին (ա. ի մէջ այլոց կը կոստանեան, Ս. Լուսառորի Աջ, “Արքարատ”, Վաղարշապատ 1896, նաեւ արտասպութիւն)։

Խոհ Աջապահեան ցեղին մէջ Ս. Աջ գտնուիլը կը ստորագրէ վլրոյիշեալ Եփրեմ Աթզիս. Սոյ հետեւեալ կերպով, Կիլիկիյ Հեթում Բ. Թագաւորութիւր իւր 1294ին Ներկատուի Աշրաֆ Սուլթանէն, որ Ստեփանոս կաթողիկոսը եւ Ս. Աջը գերի տարած էր Եպիփառու, գնեց Ս. Աջը եւ Սիս բերելով իր եղբօրն Յովհաննէն Կաթողիկոսին յանձնեցի պահպանութիւն։ Սոյր ցեղի այս պատճառով կը կոչուեր Աջապահեանց Գրիգոր Կեսարացի “Աւղուրլու”, մականուանեալ Կաթողիկոսին օրով (1721—1727) թըքաց զրագոր Հերիմ ողու Ալի փաշա Սիս եկաւ եւ

Գրիգոր Կթղկու. ին այցելութիւն տուաւ, ուր կը գտնուէր Աջապահեանց ցեղն տասնամեայ պատանի զուկաս, որոն ձեռքը Աստուածաշունչ կար. ըստ Հրամանի Կթղկու. ին պատանին Ալիք փաշային վիճակ բացա Աստուածաշունչ որեւէ մեկ երեսն եւ ընթերցաւ. իմաստը Կաթողիկոսն այսէս Մեծնց՝ թէ Ելիք փաշայի ձեռքոց պիտի Կատարուի աւերակ Կաթողիկոսարանի եւ մայր եկեղեցւն Նորոգութիւնը. փաշան խստացաւ՝ որ եթէ վեշիր ըլլայ, Նորոգութեան Հրովարտակն համեւ. Փաշան քիչ եւըր վեշիր եղաւ. (Տիշտ Մարտ 1732—14 Յուլիս 1735) թ. Յովհաննէս Հաճնցի փոքրին ի Հաճին Կաթողիկոսութեան ատեն: Պուկաս, որ այն միջոցին ներիոյ եպօ. ձեռնադրուած էր, եւ ամենապատաւոր հա- շուով հազիր կրտար 18—19 տարեկան ըլլալ (վասն զի Գրիգոր հազիր 6 տարի Կաթողիկոսութիւն ունեցաւ, Պուկաս 10 տարեկան էր, երբ փաշային հետ անմնացցաւ, իսկ Ելիք փաշային վկերութիւնն սկսու 1732ին եւ հազիր 3 տարի աւելց, ուրեմն 6+10+3=19), լսեց Ելիք փաշայի վեշիր անուանում, փաթաց պոլիս. Սայո Կաթողիկոսարանի եւ եկեղեցւն Նորոգութեան հրամանին հետ ձեռք բերաւ իրեն ալ Սոյց Կաթողիկոս ըլլալուն Ֆերմանը: Բնականապէս Եջապահեան Ներկեմ Կաթողիկոս այստեղ պիտի ըսկը որ արգէն Սայո Աթոռը նատաղ Յովհաննէս Հաճնցին պակասութիւն մ'ունէր, եւ այն էր միայն թէ՝ “անձանց գոլզ սա ի քաղցրութենէն մեջեր աստուածային իմաստից” ոչ բարուց պահէր ըսկը Աթոռն, Պուկաս, կըսէ Ներկեմ, “շուրջ Շուկանութեան մեր Աթոռ (= 1731. սակայն, գէթ 1732 պէտք է զննէ, որպէս զի Ելիք փաշայի վկերութեան ժամանակին յարմարի) նստաւ յաթոռ սրբոյն Գրիգորի Լուսաւորին աէր Պուկաս սրբազն Կաթողիկոսն, եւ օծաւ ձեռամբ Հաճնցի աէր Յօհաննէս Կաթողիկոսին, որ նախ ծէր Եղամ. ի Հոգանոյն Կաթողիկոսարանին Ակիլիոյ ի Վահկայն, զորութեամբ արքունի Հրովարտակին. ինք կը նստէր Ալիք, իսկ Յովհաննէս՝ իր Աթոռէն մերժուած՝ կը նստէր Հաճին, երկուքն ալ “Կաթողիկոս անմայն Հայոց եւ Պատրիարք տան Կիլիկիոյ Պուկաս հազիր երեք տարի եւըր Նորոգութիւննը Կատարեց, եւ մասւ 1737 Յուլիսին, հազիր թէ 22—23 տարեկան, թէպէտ ըստ Ներկեմի՝ և էր սա ապաց Հասակաւ, գեղեցիկ մեսէեամբ, առիւծորս ձայնի, կրողի մտքի, եւ իբրև յաջրդ Կաթողիկոսութեան պատրաստած էր իր եղայրն

Մեքայէլ, “որ թէպէտ էր մանուկ ախօս, Ղուկասին յաջրդեց եւ ծուեցաւ անցուշտ նոյն Յովհաննէսէն Կաթողիկոս, նոյն տարին Կոյսեմբերի Ասիկայ 1750ին Պոլսի կը գտնուէր եւ Էջմիածնի ձեռքէն քանի մը թեմեր գրաւելու համար արքունի Հրամանագիրը ձեռք սրելու աշխատեցաւ, սակայն ի զոր, եւ աքսորուեցաւ իր տեղին ժամանակակից գրող մը 1769 կը գրէ Մէքայէլին համար. “Սա եկի ի Սատամայ եւ համեր հանել քանի մի թեմ յէջմաննէն եւ հապել Սայոյ, զոր Պատրիարքն Յինսա Ա. Ֆերմանով քչեաց զնա յիւր տեղն ի Արշակ Մուհին (= 1750),, Այս ցեղն որ կը հաստատէր թէ Ա. Գրիգորի Ան ունի 1294էն ի Վեր իր ցեղն մէջ պահուած՝ Կաթողիկոսութիւնն առաջ ձեռք բերաւ եւ ժառանգաբար պահպանեց գրեթէ գար մ'ամրողի:

Այսպէսով կոյ Ա. Գրիգորի Աջ մը էջմածն, որ 1439—41ին փախցուած կ'ըստի, Սէնէն, ուրիշ մը Սայո Կաթողիկոսներն ունէին եւ մշտ կը յիշատակն առանց հակառակութեան, եւ 1584ին Սոյց Խաչատրու Կաթողիկոսն Աթոռակալն ու յաջրդն գիտական Աղարիս Զուղայցին նցյց տուաւ ի Սիմ Գրիգոր Ժ. Հռոմայ Քահանայապետին նուիրակ Լէռնարտօ Նկիկոպուսն, ինչպէս մանրամաս պիտի աեսննիք սոյն Աղարիս Զուղայցիոյ կենսագրութեան մէջ, եւ երրորդ մը՝ Աղպահէեանց ձեռքն անկորուած պահուած 1294էն ցայսօր, ինչպէս կ'ըստի: Այսպէտ որ Էջմիածնի “Առաստա, լրագրին մէջ (1896) Ա. Կաստանեան ստորած էր գրելու. “Հայոց մէջ եղին է մի ժամանակ, ու այն ժի գարուած եւ Ենայոյ, երբ վարդապետներն ուղեցել են Հասկանալ, թէ Ա. Էջմիածնուու գանուող ալզ Ա. Լուսաւորչի որ ձեռքն Է ալ թէ ձախ, կամ թէ որն է իսկական՝ Սիմ աղջ թէ Էջմիածնին, (արտատպեալ էջ 40):

Արդ, մեր Յակովըս-Մեսորու վարդապեան իւր Շնկերն հետ կ'երթայ Հաճին՝ Յովհաննէսէցէր Ադամ Կաթողիկոսն եւ կ'ուզն եպս. ձեռնադրուիլ: Հազիր քանի մ'ամիս Թացած պիտի ըլլան այստեղ, եւ արգէն յաջողած են Կաթողիկոր վաստիքի: Կաթողիկոսը՝ 1742ին Օգոստ. 15ին՝ Կամքը եւ յօժարութեամբ եւ ընտրութեամբ մէծամեծ վարդապետաց եւ նոյնի իսկ Վկայական քարտիդին եւ նամակաւ, եւ հաճնաթեամբ բարձրու մէծամեծ բարեկապատ անձանց, կը ձեռնադրէ զՄերուոց Ա., Եպիսկոպոս Լամբրուի ահաւոր անուամբ ամենասուրբ երրորդութեան

եւ նշանաւոր Սուրբ Խաչիւ, եւ հզօր Աջով սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ, եւ Արքոյն Յակոբոյ Մեծինայ պատշելագործ Հայրապետին եւ պյողն սրբոցն որք կան ի սուրբ Աթոռս, անշուշ Սոյոյ:

Եպիսկոպոս ձեռնադրուած ըլլալուն վկայականի հինգակով ամրացուած կը դառնան կ. Պողիս Սկիւտարի կողմանէ, ուր կը հանդիպի Պոռիսորովի արկածն (ինչպէս սեսանի Արէլ Արքեպի կ կենսագրութեան մէջ (վերն էջ 586), եւ կ. Պողոյ լսախն Եպիսկոպոս տեսնելով ասոնց անկանոնականութիւնը, կը զրկէ զերենք Հռոմ, որպէս զի իրենց գործած յանցանքին լուծման հնարաւորութիւնը գտնեն Ս. Քահանյապետէն, ինչպէս ալ տարիներէ ետեւ երկար պատշխարաններով, կը գտնեն, քանի որ ձեռնադրութիւններն վաւերէ էին, բայց ոչ օրինաւոր Յակովլոս - Մեսրոպ Արքովն արդէն 1745ին սկիզբը կը գտնենք Հռոմ եւ Նոյն տարին գտացած իտալից Նապոլի քաղաքն, եւ 1746ին ի Հռոմ, ուր մինչեւ մահը կեանք անցուցնելու ականաւոյց Հռոմ Ս. Մարիամ եղիպատարի տղային եկեղեցւ Պատարագներու արձանագրութեանց գրքերուն մէջ՝ Մեսրոպ Եպո. ի Նոյն եկեղեցին 1745 Յունուարին մէջ պատարագ մատուցած ըլլալուն հաստատականը կը գտնուի (Դիւ. Լեռնեան վարժարանի), ուրկէ Նոյն տարին Նեպոլին գտացած եւ այնեղ պահուած Ս. Գր. Լուսաւորչ Ս. Նշխարէն մասնիկ մը ձեռք բերած է:

Բաւական ծանօթ է որ արգեն՝ Ը. Թ. Դարերուն Ս. Գր. Լուսաւորչի բոլը սորբ Նշխարներն, բայց ի Ս. Աջէն, Կ. Պողիս կը գտնուին, եւ Նոյն միջոցին Պողին արիգոյ կրօնական կուսներու խալիքն ապաւինեցան: Իրաւ զանդացի բարսեղան կուսաներ հետեւ առած յիշեալ Ս. Գր. Լուսաւորչի Նշխարները Նեպոլին գտիւան եւ այնեղ տեղափոխեցան: Մինչեւ ցայսօր իրենց եկեղեցին կը պահուին Ս. Գր. Լուսաւորչի Գլուխին, մէջ Ուրբը, շղթաներն ու ձագիր, Նշխարներուն միւս մասնը մատար եկեղեցին՝ Մենորիդներու Ս. Լաւրենափոս եկեղեցին, կը պահուին. եւ այս պատճառաւ Ս. Գր. Լուսաւորչ Նապոլի Պատարագն Սուրբն է, որուն Ցօնն ամէն տարի Հոկտ. 30ին մէծ քառաւորութեամբ կը տանեն քաղաքացիք, եւ բազմաթիւ իտալեր տեսրներ Հրամարակած են<sup>1</sup>: Միւս ոլքն

(սրունքի այս մասն՝ որ ծնկէն ցկրունկ կ'իջնայ) խնդիրն նաև շղթաներուն մէկ մասը 1866ին Պիտո թ. Քահանյապետ շնորհէց կ. Պողոյ Կաթողիկէ Հայոց Ս. Աստուածածին Աթոռանիսա եկեղեցւոյն, ուր կը պահուի ցայսօր:

Կամ ԲՌԱՆԱՌԻԿԻ, Պատմ... Ս. Գր. Լուսաւորչի, Վենեա. 1737, էջ 202, կը հրատարակէ Յակոր Վիլուդի 1712 Նոյ. 17ին գրած մէկ նամակը, ասոր մէջ կը պատմէ Վիլուդ, որ երբ 1692ին կարին էր եւ շատ Հայեր կաթողիկէ Հաւատաքին յարեցան, Հռոմուն սեանց Առաջնորդէն ինդրեց, որ զրկէ Ս. Նշխար մը այս մասոնկներէն որ Նապոլի կը պահուին: Հաջու 1694 Դեկտ. 8ին Ս. Նշխարը վկայականով կարին հասու: Ինք յաջորդ տարին երբ միսիոնէ գործով Պողիս գնաց, Հետք տարաւ Ս. Նշխարը 1695 Օգոստ. 15ին Վերափոխման օրն, Վալախիոյ Տ. Բնենդիկոս Յիսուսմանց եկեղեցին հայ կաթողիկէ վարդապետ մը պատարագեց եւ օրիշ մ'ալ քարոզեց երբ Ս. Նշխարը Խորանին վրայ ի յարդաթիւն դրուած էր, Հայերու բազմութիւնն, արդ եւ կանայք, քարոզէն ետեւ ծնկերու վրայ քսուելով յառաջցան եւ Ս. Նշխարը Համբուրգեցն: Ինք շօրս տարի ետքը Պողիս Սպահան գնաց, եւ Զուզա գիւղարադաքի Յիսուսմանց Ս. Յովանիկայ միսիոնարութեան եկեղեցին նուիրեց Ս. Նշխարը: Բայց մասնաւոր շատ փոքր ըլլալուն, երբ 1699ին գարնան վերջը Ս. Քահանյապետին եւ Կայսեր կողմանէ Պարսից Համբէն քով պատճառաւոր եկաւ Պետրոս Պողոս Պալմու, ի կարգէ բոկոն Կարմէշանաց, Արքեպիսկոպոսն Սնիկրանու, ինք մէծ մասնաւորի մը շնեալ տառաւ, եւ 1699 Հոկտ. 18ին հանդիսութեամբ յիշեալ եկեղեցին փոխագույն տառաւ, ներկայութեամբ եւ մասնկցութեամբ բազմաթիւ Հայերու: Այս Ս. Նշխարն մինչեւ նամակին գրութեան թաւականը ի Զայա Նոյն եկեղեցին կը պահուէր: Արդ Յակովլոս - Մեսրոպ Եպո. 1745 Նապոլին եկեղեցին գլուխար ու ծանօթ ճգամք ու պաշտամունք ձեռք կը բերէ յիշեալ կուսանաց քոյլի Ս. Նշխարներէն կատը մը: Անտանեան Միհարանութեան կ. Պողոյ Գիւննին մէջ 1906ին տեսայ

vina, P. Th. Dom., Vita e miracoli del Gregorio Arcivescovo e Primate d'Armenia Raccolta da Simeone Metrafrate e da altre antiche memorie. Posta in luce... ad instanza M. R. S. Madre Donna Leonora Pignatello Abbadesca di S. Gregorio nel 1630, et hora di nuovo ristampata a richiesta della M. R. S. Donna Beatrice di Somma Abbadesca passata, In Napoli 1655. մէջ 8<sup>o</sup>, XVI+1-192+XII.

<sup>1</sup> Տե՛ս Հնդաբարեկ քննութիւն այս մասին. Gra-

Յակովոս-Մեսրոպ Եպ.ին երկու միքնագիր նամակներն 1766ին Հռոմ գրուած առ Հ. Գրիգոր Մեսրոպաւր վանատան ի Հռոմ: Անտոնեան Սիաբանութիւնը նշյան տարին աւարտած էր Վանատան եւ փոքրիկ Եկեղեցւոյ մը ջնութիւնն Վասիկանի աջակողմն ընդարձակ հողի մը վլայ, նորիրուած Ս. Գրիգոր Լուսաւորչի անուան Յակովոս-Մեսրոպ Եպօն. կը գրէ 1766 Մարտ 25 եւ Օգ. 1 թօւակիր ի իշխան Նամակներն, որոցմէ Կիմացորի թէ ինքն ունի Ս. Լուսաւորչի Նշանար մը, զըր գիտաւորութիւն ունի համարնուն մատրան շնորհել: Ահա սոյն նամակներն.

"Առ վանահայր Տեառն Տեառն Գեղարդելի Հայոց Գրիգորի անբաց ի բարին:  
"Առ Գեղարդելի վանահայր Հայոց Գրիգորի ողջոյն եւ սեր:

Յայտ լիցի յարգելութեանդ քում, որի վազոց հետի ունի ի մոտու իմ առ ի յայց առնել զնորդութիւնը զեկեղեցի որու կանդնեցուցեր յազար անուանն սրբյան Հօքն մերը Գրիգորոս Լուսաւորչին մերը մեծի Յարեթեան զարմի ի Հռոմ քաղաքի որ եղերդ առաջին պատճառ ողբանութեամբ Տեառն առնել ու նախանայն արարութեան եւ պարզանք ըստ անձնայնի մերը Աղոյն: Եւ պարզեցւու յայլց հրաւիրեցաք յէտ Պատահան հանդիսութեան ճաշել ընդ այնուիկ յառաքի յառաքի սորդ յաւազ հինգ շաբթօն, բայց առաւակ եղեւ փափաքն իմ առ ի այց առնել զոտն մեր ուորք քան զհրակիոնն նոցին Ուրեմն ասացեալ սուրբ յաւագին ողջունեցու զիմեանս: Բայց լիցի ճաշն մեր աղքատաբար վան սիրոյ առար պատշաճն զի լուրի մեջ Տեառն Աստուծոյ գիտաւորութիւնն մեր թէ զի՞նչ է եւ:

Աղջիկուք ի Տէրը ըստ ամենայնի պարծանաց:

Ի Մարտի 25, 1766:

Ըստ ամենայնի անարժան Յակովոս  
Մարոր քեահեա Արտապեան  
Արքեպո. Լամբրոնի

"Հասցէ գրիր ի ճենն գեղարդելի վանահայր  
Հայոց Գրիգորի ի բարին:

"Առ սիրելի վանահայր Հայոց Գրիգորի ողջոյն եւ սեր:

"Յայտ լիցի գեղարդելութեանդ, որ մինաւ ցայս կէտ ըսպասեմ գերմագ մահանի Արքահաման, որպէս ցայս ճաշ մեջ յանձնեցաք առ ի առաքելինձ, եւ ոչ եկն: Ուշինչ է կամին մեր վաս եթէ ոչ միայն զայն քարտեղն զըր առաւու երկուունուց առ ի հասանիլ ի օլոնայ ի ճենն Յօհան Աղային, զըր վաս ոչ եմ տեսեալ եւ ոչ դիմեալ որով հաւատով վարի. բայց միայն օգնելոյ նոցա զայն հնարեցաք, իցէ թէ օդութիւն ինչ հասցէ նոցա

ի նմանէ. ասկայն ոչ եհատ քարտեղն նոյն անձնն, պարու է յետո զառնաւ ինձ նոյն քարտեղն: Ուրեմն վազգազակի հատուցէ ինձ որպէս ինչն խոսացաւ առ ի բերել ինձ. նաեւ դիտաւորութիւն իմ ընդ նմա գալ առ ձեզ՝ եւ բերել ձեռամբ իմավ զերազանառուրբ Նշանարհն Արք Հօրի Թրոյ Լուսաւորչի: Աղջ լինուաք ի Տէր համագեր ընդ ձեզ կեղեց: Ըստ ամենայնի անորժան:

Ի Համար գրեցաւ յամի Տեառն  
1766 յօդուասուի 1:

Յակովոս մեսրոր քեահեայ  
Արտապեան Արքեպո. Լամբրոնի:

Ըստ երեւութիւն Մեծաւոր Ա.ին ինդրան Խոստացուած պատրաստուած, բայց կատարուած չէ. վասն զի անյիշասակ ժամանակներէ ի վեր նոյն Ս. Նշանար իրենց քով չի գտնուիր: Այ գտնուիր միան (Դիւ. Անա.) նոյն Նշանարին լոտիններէն վկայականը, արուած 22 Փետր. 1747ին ի Հռոմ, զըր ստորագրած եւ կիրած է Արքիւստէր, Եպօն. Պորֆիրիոյ, Վատիկանոյ Ս. Նշանարաց ժողովոյն գահերէն, յենալով իրմէ յառաջ Հռոմայ Հռոմայ Փոխանորդ Կարդինալին տուած վկայականին վրայ, եւ կը ծանուցանէ, որ նոյնը վաս երական է եւ կիրայ անձնապէս, կամ եկեղեցւոյ մէջ հրապարակաւ յարգուիլ: Ահաւասիկ լատին բնագիրը.

F. Silvester Merani Januens,  
Ord. Erem. S. Augustini, Dei et Apostolicae Sedis gratia Episcopus Porphyrien.  
Sacrarii Apostolici Praefectus, ac Pontificii Solii Assistens.

Universis et singulis paesentes nostras literas inspecturis fidem facimus, et attestamur, qualiter Nos dono dedemus particulam ex Ossibus S. Gregorij Epsi. Armeni Martyris, prius recognitam ab Emo et Illmo. Dno B. S. R. E. Presbito. Cardl. Joanni Antonio Gnadagni, huius alme Orbis Vic. positam in parvo reliqu. exaur. ovalis figure; quod ab anti. parte crystallo clausum, et aposti. filo servico rubro ligatum: Nostro parvo Sigillo firmari iussimus eidemque ut apud se retinere, aliis donare, extra hanc Urbem transmittere, et in quacumque Ecclesia, Oratorio, aut Cappella publicae fidelium venerationi exponere, et collocare valeat in Domino facultatem concessimius. In quorum fidem has literas testimoniales manu nostra

subscriptas nostroque sigillo firmatas per  
nostrum Secretarium expediti mandavimus.  
Datum Romae 22 Februarij 1747.

Fr. Silv. Ep. Pophyr.

Pius

L. S.

Joseph Ducci

Secr.

Ասոր կոնակը Յակովի Մեսրոպ Արքեպու. ինքնին կը գրէ 9 Օդ. 1766 Թօւականալ, որ կը վկայէ թէ Ս. Գր. Լուսաւորչի իր քովը պահուած Նշխարը կը շնորհէ Անտոնեաց Հռոմի Ս. Գր. Լուսաւորչ եկեղեցոյն պայմանաւ որ իր ամէն Անշեցեալ հոգիները յիշուին Ս. Պատարագի մէջ, եւ կը բազմայ Ս. Գր. Լուսաւորչ տօնին որը մէկ Պատարագ մատուցուի իր Անշեցեց Հռուց դիման, եւ ի վերցը զինք իսկ յիշաւուակին նաև կը մեջնէ եթէ Ս. Նշխարին վաւերութեան համար վաշտանական անձինքներ տրուած վկայական կայ, Առաջին է Ս. Քահանայապետին Ծիռուակալ-Ալիքարն, եւ երկորոշն՝ Ս. Քահանայապետին Պահարանապետն 1766 Օդուս. 9 Թօւականալ, իր Կրկին կրովով, դրուած իր բնակարանին մէջ ի Հռոմ Տօ Մարի Maggiore եկեղեցոյն մօտ Ահա սոյն հայ բնաւիրը:

Է.

Այս է վկայութիւն վասն գանձին Աստուածային, զը շնորհեալ առաք Յառագու մէջ հարկաւորթեան, վասն զի հանձնեցաւ Տանար Տեանին ի Հռոմ մէծին, ուկու Անուան եւ փառաց Արքունիք Հռոմ մէծի հարաւականին մէջ ի Հռոմ Տօ Մարի Maggiore եկեղեցոյն մօտ Ահա սոյն հայ բնաւիրը:

Ի Կարուի եղելոց կուսանացն յամի 1745, յաւուք տօնի Մրցայ Հօրին մերոյ, այլ արհամքը (իման արցունքով) եւ կոծով մերով եղել հրաշ այս, որ երար է աստէն պատմէլ: Եւ ազա յայտ լիցի ամենայն լրուաւորքածին զարմին մերոյ, որ է միւս երեսն ապեալ է նամակին Յարշագս պայմանաթեան գանձին, որ է անդիմաւորթեամբ կատարել զօնսն բազմեալ ի վերայ սրբայ սեղանու յեղան Սատու Սատու Սատու անձնան, որոյ առաջին է Աթոռակալ եւ Վերայ Արքացն Յեղան Պատրին եւ միւս պահանագետն Արքացն Պատրի, եւ յուզը յեղայ մէք վկայեալ որ յարաւ ճշմարտութեան գանձին, ուսու որը ի վերայ դրեասն կատարուէ որը յիշին յիշեալ եւ իշմասկեալ լիցին ի յաստատ պետական լուսոյ Ամեն, եւ ձեռամբ մերով դրեցուք, եւ զոյդ կրով մերով կրեցաք ի մէծն Հռոմ յամի Տեան 1766 - յոդոստոսի 9, յթեկանի մերոյ մէր Աւագ Սուրբ Սատու անձնան, որ է Աթոռ Պատմական ողջ երեսուք ի Տէր: Յիշաւակ յափենական անմիջիւն լիցի և վայելումն հրաշիք Ամեն:

1766: յօդոստոսի 9:

Ո՞նամ բաս ամենային ամենայն մէծի Զորմի մերոյ: Տ. Կ. Յակովոս Մեսրոպ Քեահեան Արքապետն Արքեպիսկոպոս Լամբրոսի:

(Ած Կնիք սպիտակ գրութիւն բնի Խթի Մեսրոպ (Հոս անընթեռնի) ԼԱՄԲՐՈՍԻ 1741 - րոպի (Հոս անընթեռնի) ԼԱՄԲՐՈՍԻ 1741 - րոպի)

Տ. Կ.

(Կնիք սպիտակ գրութիւն բնի Խթի Մեսրոպ (Հոս անընթեռնի) ԼԱՄԲՐՈՍԻ 1741 - րոպի)

Ինչպէս բովանդակութենէն կ'երեւայ, երկակողմանի մահացյանթեամբ պայմանաւորութեան չէ, ոյլ կատկի ձեւով շնորհում մը: Ինչպէս կ'երեւայ գրութիւնս մահէն ետեւ ուրիշ գրութեանց հետ Անտոնեան Հարց անցած է:

Յակովոս-Մեսրոպ Արքեպու. 1779 Օգոստ. 9 Թօւականաւ Անամակ մ'ալ գրած է նոյն Հ. Գրիգոր Վանահօր (Գիւ. Անտ.), որմէ կիմացուի թէ ինքն Անտոնեանց Հռոմայ Ս. Գր. Լուսաւորչ եկեղեցւոյն համար մարմօրէ երկու խորան եւ անոնց պատկերները պատրաստել կու ատր, կու անոնց քով սենեակ վարձել, եւ իր ծերութեան օրերն այստեղ անցընել, այստեղ մընկի եւ անոնց թողուէ ամէն ունենցածը, վասն զին կը վախնար՝ որ առանձինն կը

մեռնի եւ բնակարանին մէջ կը գողնան ունեցածը որ բաւական շատ կ'երեւայ: Ահաւասիկ սոյն նամակն

"Հասցէ դիրս ի ձեռս գեղարդեւեաց ի վահապրոց Հօրն մերս Գրիգորիոս Լուսաւորչի անրաց ի բարին:

"Ազգայի սիրով գեղարդեւեաց, Օգոստոսի 9, 1779.

Յուլիսի 29 արտաք պայման ընդ քարառազի (անշաւառ ընթեանի) քարառազին վասն երկուց խորանաց, եւ ետո նման մին շետալոյ մերձ 30 ըսկուափ. Եւ այս եղեւ երկու վկայիւր ոյսիկին բարի գուրաքափ եւ այլ ոտք աշխարհական գոնդի, եւ գուրաքափ է ուորք Անդրանիկոս եկեղեցւոյ, որ ուրիշ նոր նորաքափն. Եւ վրաբառն բարեկայ վաղվաղութիւն վերանան ողորմանթեամբ Տեղան մինչեւ յեղերման սեպատեմբերի համար ի կիսի հոկտեմբերի. Եւ այս պայման, այլ եւ կամմի ողորմանթեամբ Տեղան մամանյան ապահով իմ ունենալու յոտ ուորք Լուսաւորչին մերց, նաև զամանացին գրեանս եւ ուորք բակենայու եւ ապա զայլս ապահովան. սակայն ոնց նախ պատրաստ լինել վասն ապահովան բարկութիւն գոտուան մինչ յանհիւն եղերման մասրից. Եւ եթէ համց Բաւեցիք ի միջն մերում ոչ ճճել զմին պարունակն վասն գործանյանի եւ ամարան որ ուր եմ այժմ, եւ ի միախան ընդ ձեզ ապահովեալ ուղախանաւ ողորմանթեամբ Տեղան թէ թէ համց թուանու ողորմանթեամբ Տեղան գոտ եղանակութիւն գոտ եղանակութիւն մասրից. Եւ եթէ համց Բաւեցիք ի միջն մերում ոչ ճճել զմին պարունակն վասն գործանյանի եւ ամարան որ ուր եմ այժմ, եւ ի միախան ընդ ձեզ ապահովեալ ուղախանաւ ողորմանթեամբ Տեղան զայլ յարդար կենան իմ նորոց յանցենեալ եւ որպէս հօրն մերց: Աերշապէս ոչ կամմի գալուն լինել հետի գոլով յազդէ իմնեն, այլ եւ եւ ապարան իմ յուսուորց մերց ընծայել ողորմանթեամբ եւ կամմը Տեղան: Բայց յայտ կամմափի՞ր որ հօրը մեծաւորն գալ ինձ եւ իսոսել յարմարապէս ընդ նման, զի վազ կատարելն լաւ է, զի ոչ դիտեմք զկամ Տեղան ինձէ յորում ժամանակի կոչէ յաստի կենաց, լաւ եւ աթօնուն լինել ըստ բանի մերց Յիսուսի Քրիստոսի: Դարձեալ ասեմ զի ըստառել ձեզ հասանել զի եմ միայն: Խսկ վասն երկուց պատկերաց խորանացն ըստամեմ գալստեան պատկերահամար զի ապեցեցի նման որ դարձ է: Բայց մի ումեք ասիցէք պայլ իներցոյ ծածկութեամբ վասն գործանց զոր կամմի կամմը Տեղան զի քաջ դիտեց ուղարկին ասելով յորքան հարուց է աս նման եւ անուան արեւելեանցիք, եւ վկերագիր այլու ողջ լեռուոք ի Տեր ու Աստուած ապահովեալ եւ ի պարծեան հօր մերց Լուսաւորչի, իցէ թէ առաւեալ տու Աստուածոց իւրաց կառուցեալ յառաջ ընթանալ կամմը եւ ողորմանթեամբ

Տեղան մերց Յիսուսի Քրիստոսի: Մնամ ըստ ամենյնին

Օգոստոսի 9, 1779.

Յակովոս Աներոր քեահեայ որպապէան անարժան արք պիտի Լամբրոնի եւ Տարոնի Կիլիկեաց:

Դարձեալ կամմի իմանալ ի ձեռջ զերկայնութիւն եւ զայնութիւն պատկերաց:

Դրբախստարար զարցածն ալ կատարուած է, թէպէտ մահուանը թուականն ու տեղին անծանօթ է, սակայն 1912ին Հռոմ Ս. Մարիամ Եղիպատացի ոգգային եկեղեցւոյն հաշիւներան մէջ նշանալուած գուայ, թէ 1781 Յուլիսի 6ին վմտուեր կ 12 սկսաւ նոյն եկեղեցւոյն հոգաբարձու Տէր Յովհաննէս Այամբեան Վ. Բ.ն, "որոյի հետեւ ասիկայ շատ աշխատեր է գտնելու հանգուցեալ Մեսորոց Արքեպ. ին ժառանգութիւննը, վասն զի Մեսորոց Արքեպ. պէտք էլ որ շատ զրամ թողած ըլլայ, սակայն կարելի չէ եղած հետոք գտնել, իսկ յուզարկաւորութիւնը հատարուեր է Տ. Prassede եկեղեցին, Թնականապէտ փոխաթիւ յիշեալ եկեղեցին, որ Տ. Maria Maggiore եկեղեցւոյն մաս կը գտնուի, վախճանելոց գրքի մասին հարցմանն պատասխանեցին, որ 1824էն ի վեր ժողովրդապետութիւնը բարձուած է եկեղեցին եկեղեցկան արձանագրութիւններ փոխադրուած են Քահանայապետական Փոխանորդութեան Դիւլանը: Կննանք ուրեմն մահուան թուականը գտնել ապահովապէտ 1779—1780ին:

Կայ Ս. Մարիամ Եղիպատացի եկեղեցին հետեւեալ արձանագրութիւնը՝

ՑԱՇԱՑԱԿ է ՏԱՊԱՆԱ

ԽՄԵՑԻՆԵՆՑ ՔԵՆԱՀԵՆՑ ԱՐԱՊՈԽԵԱՆ

ՄԵԽՐՈՊ ԱՐՔ ԵՊՈՒ

ԱԱՄՐՈՅՆԻ ԵՒ ԹԱՐՄՈՒԽԵԱՆԵԱՆ

Որչափ կը հասկրցուի խօսքէն եւ գտնուած դիրէն Յակովոր Մեսորոց Արքեպ. իր ծափով շնորհ տուած է գրիգոր Արքեպ. Յիփիկեցւոյն տապանագիրն եւ տակը զայս արձանագրած է: Հմմա. Կենս. Սարգիս Արք. Մարտիքանի, Կիենան 1908, էջ 380:

Հ. Գ. ԳԱԼԱՄԱՆԱՐԱՆ

